

| | | |
|-------------------------------------|-----|-------|
| Յարեկան զինն է | 140 | շաբաթ |
| Աշուամսեայ ո | 75 | |
| Եպամսեայ ո | 40 | " |
| Մէկ ծանող զումը տաղին Յ զուռուչ է : | | |
| Ստորագրութիւնները հանիսի ևն : | | |
| Ստորագրութիւնները ամսն ամսոյն 1 մայ | | |
| եւ 16ին կը սկսին : | | |



Դարսու երթուկը լրացիքներուն ճամբար,
ծանրը տանողին դրոյ եւ
Կրտպոյ զերաքրեաւ, առանձին կամ ոք
եւ իսե գրաւթիւն, խմբացրեալ պիտի
պարուի . եւ առաջ ճամբարուն ճամբար
ու երկողին դրոյ եւ ։

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱՒՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԾԱՇԽԱՆ

ՔԱՂԱՔԱԿԱՆ

ԳՈՅԱՆԴԻՆԻՊՈԼԻՍ Յ ՆԱՅԵՐԲԵՐ

Խոտիկոյ մէջ կատարված մնձ եւ
զարմանալի յեղափոխութեաննկառամամբ
Գաղղրին կառավալորութեան բանած քա-
զաքականութիւնը մինչեւ հիմա տար-
տամ երեսոյթ մը ունենալով, երեսոյթ
մը՝ որ ոչ բարի կառական եր եւ ոչ թշշ-
նամական, Խոտիկոյ ազատութեան կողմէ
նակիցներուն ալ հակառակօրդներուն ալ
միանգամայն մերթ յուսոյ, մերթ կառ-
կածի, և ամենուն մէկէն զժգոհութեան
առիթ եղած էր :

Փարիզի Քօնդեւութեան լրադիմն
այս անստուգութիւնն ու կատածները
փարատեց պաշտօնական յօդուածով մը՝
որուն վրայ համաստ յիշատակութիւն
մը ըրած ենքնախլութ աց թիւ երանուամէջ։
Յիշեալ յօդուածը՝ որ Պաղպես կառա-
վարութեան կողմանէ Տրատարակած
պաշտօնական յայտաբարութիւն մը կը
համարվի, եւ բոլոր լրադիմներէն ալ այն-
պէս դասաված է, ընդէւ սնուուր Եւ բովիս մէջ
խորին ազգեցութիւնն մը լրած ըլլարով,՝
արժան կը համարինք՝ մեր արդոյ ընթեկ-
ցողաց ալ Տաղորդել, եթէ ոչ ամրոցք,
վասն զի շատ երկար է, զոնէ զլիսուոր եւ
ամենէն աւելի աշքի զարնող կէտերը քա-
րելով։

Խամբիոյ նկատմամբ կայսեր բանում քաղաքացիութիւնը հասարակաց կարձիքին երկու ենբերհակ կողմերէն ալ մը եւ նոյն ուժով կը Կը-

Ա Եկ կողմանէ այսպէս կրուն կոյսեր կա-
ռավարութեանը : Ա Շան խոսված մէկ ձայսէն
մէկալը ազտաւէլու համար բառ առաջարրութիւ-
նը ազդուարար զահեցիր Խրապոյշի խաղողաւ-
թիւնը վասնդի մէջ չնկերու համար : Ա երա-
քրանդիք կանգ առնելով՝ ուղղեցիր յեղափակու-
թեած առաջքն առնուլ, Պատգը ազտաւէլ,
եւ իշխաններն ու ժագավարներն իրարու-
թեա հաշուեցրնել : Վասնդ ամենը զրցիցան ու
չիտարարվեցան : Յուրիսիս գաւնդադրութիւնը վե-
րոց գրոծ ստորագրութիւնդ անբնդ անելիք եղաւ
Արտենիսիցի ժառանակրութեամբն ու անհաւա-
ստրմութեամբը՝ որ իր ստորագրութիւնն ալ ա-
նօրգեց և Այն թանանները՝ որոց իրաւունքը պահ-
պանվուած եր՝ որպարն են : Պատգաւթիւնը՝ որ իր
աշխարհական իշխան թեանդ վայց անոցցրնել
էր ալեցիր : Իր տերաթեան ենիկրունեածագոյն
ժամանեցոց : Յեղափակութիւնը կողովէ բո-
լոր Խառլեա, Անիքիւն ու Արօլին կոսից, եւ
քամին մը ամբան ու զուցէ Ա Ենասիկի վայց
պիտի քայլէ : Վանն տեղ քու շինուագ կուրքէ,
եւ իր յանուուզն համարձակութեամբը քու ան-
կարուութիւնն իր ցուցրնէ : Արտենիսիցի բրոծ
ու յանդիմուութիւններդ եւ ոչ խորաններդ զիւ-
ցը կորցիւն, եւ անոր քամը դատապարտելու
վեգ ալ շետ կրնար իւքդենքդ ազտաւէլ : վասն
զի թոյլ տուած բանիկ լուկեացն համանութիւն
տուածի պէս կերեւաս : Վասնիսդ աշխարհի
կարծեացը առէւս կամակից կերեւաս ամսափախ

քայլորականութեան մը որ կշտամբելու պատռութիւն ես : Այդ չինար հաւատութ Գյաղց զից պէս մած ակրութեան մը եւ Կարուէնս պէս վեհապեսի մը տիգրութեանը : Աւստի քայլորականութեանը կուտան ամիկա :

“ Պատրս եւ շուտով այս կեզծ եւ նուաստացացիչ դիբքէն։ ամուր ձեւով պայմանական առանք Ա կը լավագութայի դաշնագրութիւնը։ մեմիր, Պատպին երկիրները ու իշխանաց աթոռներն իրենց դարձու, Խառլիսն աւ իր քաղաքական գոյութեան պրոյմաններուն վասպ ջիր, եւ առանձին շուտ մը ձեւոք կը բերես Արքուութիւնի վաստակած թիւնը որ կարմացած ես, եւ Պատպին երախաւագիտութիւնը՝ որ քեզնէ հեռացացած ես։”

〔 〕 ի ս կ ո զ զ ն ա լ ս ե զ ս ա խ ա ս ս կ ն ա ր ո ւ է
կ ո ւ է կ ո յ ա ս ե ր կ ա ս ա վ զ ո ւ ր ու մ ե ա ն ի ր ։ 〔 〕 Պ ա տ ն ձ ե ռ ։
ը բ ք ա ս ի ր խ ա մ ի յ ո գ տ ա ր ։ 〔 〕 Բ ա ս ա ս ա վ զ ր կ ու ։
թ ե ա մ ր զ ե ւ ։ ք ու ո ւ ժ տ ա լ ո վ դ է ե ր ո ր ո ւ մ ր ո ւ ջ ա զ ։
մ ր ի ր ո վ զ ա վ ի շ ե ա ն ա ն զ ա վ ե ր ի ե ս ա մ ե գ ո վ չ ո ւ ս ե ց ո ւ ։
Պ ա տ ն ա յ ո մ ե ծ շ ա ւ ա ն մ շ ջ ր ի ր ։ Պ ա տ ի յ ո ս ա ս կ ի
պ ա տ ի ն ո ւ ա ր ի ն ի ր ։ 〔 〕 կ ե լ ա թ ի ա ս կ ո ւ ր ի հ ա յ ո ւ ։
թ ի ս ն ա ս ո ւ ր ա գ ր ա ծ ժ ա մ ա ն ա յ ի շ վ ա մ ա ն ա ց ։ ի ր ա ս
ւ ո ւ ն ը ր պ ա տ հ ա ն ե ց ի ր ։ բ ա յ ց ժ ա զ ո ւ ր ե ս ն ա ն ի ր ։
բ ա յ ո ւ ն ե լ ։ ա ս ա լ ։ շ ո ւ գ ե ց ի ր ։ 〔 〕 Խ ո ւ ր ա ց ի ն ե ր ։
մ ի ր զ ե ր ն ո ւ ն գ ո ւ ր ա ն ե լ ո վ ։ ի ր ե ն ց ր ա զ ե ն ի ր ա ս
ա ս ո ւ ր ո ւ մ մ ի մ ա կ ի ն ա ւ ե ր ի ր ։ 〔 〕 Յ ա ս ա վ շ ր ա ծ խ ո ւ ր ։
հ ո ւ ր զ գ ։ ո ր կ ա ս ա ր ե լ ո ւ կ ե ս զ լ ս ի ն հ ա ն ե լ ո ւ մ ք ե կ ։
պ ա ր ա տ ա ս ո ւ ր չ հ ա մ ո ւ ր ե ց ի ր ։ ա ն ո ւ թ է ձ ե ս ո ւ ր ե ն ի ն ա
ս ի ն ո ւ կ ի ր լ ո ւ պ ե ն ե ն ։ 〔 〕 Ա ն ո ւ թ ո յ ս օ ր ո ւ ր ։
ն ո ւ ր ե լ ո ւ մ ե ն ա ն ա յ ն զ ա տ ի ն ո ր ո ւ ն ա ս ա յ ն շ ա ր ։
ժ ա տ ի ի մ ե ն ո ւ ն ե ց ո ւ կ ի ր ե լ ո ւ ր գ ո ւ ն ։ խ ա ս ա ր կ ա ն ։
զ ա ղ ա մ ի ս ր ի ն ա ս ա վ ջ ը ր չ կ ի ն ա ր տ ա ն ր վ ե լ ։ հ ի մ ո ւ
Պ ա տ ա փ ա ր ի ն ե ր ո ւ ս մ ի ր կ ր ։ ն ե մ ա ն ի ր ։ ն ե մ ո ւ շ ե լ ։
ե ս ո ւ ։ շ ե ն ի ր ն ո ւ ր ը ւ ո ր վ ի լ ։ 〔 〕 ր յ ա ր ե ւ ա լ դ դ ա ց ի ր ա ս
ր ։ հ ե տ ո ւ ն ե ց ա ծ յ ա ր ա բ ե ր ա ծ թ ե ա ն ց օ ր ե ն ի ն ե
ր ը շ պ ա տ հ ե ց ո ւ ։ ե ւ խ ա լ ի յ մ ի շ հ ի մ ա ն ց ա ծ
ա ն ց ը ր ե ր լ ա վ ա կ ա ն ։ գ ւ ո ւ ս ե ւ ա ն կ ա ն ե ն ա ն
բ ա յ ց ը ն կ ե ր ա կ ա ն ։ ն ե լ զ ա ր ա գ ա ն ե ր ո ւ մ մ ի շ ե ր ե
մ ի ն օ ր ա ս ո ւ ր օ ր ե ն ի ն ե ր ե ն ։ մ ե ր գ ե ր ա ս ա կ ա ն ։ ի ր ա ւ ո ւ ն ։

մը երեւան կելէք : Ահա ոյն իրաւունքն է որ Խատալցիները կը ոգոզակ անեն թէ Հասով երկիր Ներսուն եւ թէ՝ “Կարօիքի ու Աթեկիլացի մէջ : Խարենց վարժաւնքք՝ որ քաղաքականաբար պարաւածիլ է, պատմութեան տաշեն ներկիլ ըլլունէն զատ դայցէ պիտի փառաւուրին ալ, վասն զի ի՞նչ է Կարօիքի Պատրոսներուն պէս ծովագոյն եան առակիլ եղան թաւշաւորո՞ւն առ առ չ ի՞ մը սեփական շարք, որ Փարիզի տէրութեանց ժազովն մէջ բոլոր Երացացի զգացումն զաւապարավոն, և Հիմա ալ իր տէրութեան մէկ տնկիւնը տպասուն ներկալ տորոտ ոմ գիմնադրութիւն մը ընելու միջամկին հասած է : Ի՞նչ է Պատրիք աշխարհական միջազգական միջազգակառավարմանը՝ որ ազգին անհամար հետաքաշ պահանջանակ է :

կարստի սալք համ բառու չպահպանվուր, և եւ միջյն օտար տէրութեանց զինու սրբածու պաշտպանութեամբը կը բանց կանգանի մասու և ի օնչ են ասոնք խաղացոց ազգութեան վերահստա-
տառութեանը մեծ արդիւրին քով, որ Գաղ-
ղեց պաշտպանութեամբը կը կազմի եւ Երա-
պայի մեջ անոր զօրութեան յառաջապահը կը
համարի: Այս գտար քուկդ է ։ անիկ զծարար
հան եղիր որ քու միկրունք քեզ կը յարէ, որ
քու շահերդ քեզ կը կազեն եւ որ համարու-
թիւնները քեզ կրծքաւնին: Կարսոիի ու Աթի-
քայի անըրքի բան նկատմանը բանած զգուշուր
քաղաքականութեամբը մեր մշատեցրներ այն ընդ-
հանուր ջանքերը՝ որ միջջայն չեն կրնար վեռա-
սութ քու համարմանքը եւ ոչ որ զիստուրու-
թիւններուգ հակառակ են: Ու մի երիցունեկը
Հաս ի գրաւութը որ ժաղավորոց ազգային զգա-
ցումը կը վշտոցընէ ու կը գրղուէ եւ պապական
կառաքարութեան աւզերախոսութեանն ու քեզ

չկիմար ապատել : Ծխող տուր որ Խոտպիս ծա
կի ու զարգանայ իր ձեռք բերել ուզած առկա-
խութեամբը որ գու քաջալերիցիր , եւ ադդայ-
մութեամբը որմէ դու կրնու զգուա քայլե-
լի երջապէս անհոնց ապատութեան այս օրու-
զինուորները վաղը մեծ ազգի մը քաղաքացին ը-
լուն : "

Ահա առանց են երկու հակառակ կարծիքներուն կողմանէն Գասպարյան քաղաքացիանութեալ ու խրաններու ուղղված յանդիմանութիւններն ու խրաններն ուրիշ հաստատենք որ Գասպարյան քաղաքացի կարծիքը կազմակերպութիւնը չէր կրնար այս երկու բնիթագիրներին ու մեջիր եւ ոչ մերսոր բանել առանց իր ան ժըմաների սկզբաններներն ու ետան շահերը վատանդի մէջ ձգելու, վերսիշեալ յանդիմանութիւններուն գտառաստանը հնար եղածին չուարդար կերպով տեսած կրկնոնք :

“Սակա ի՞նչ կը խնդրեն կայսեն առանք՝ որ
իշխանության գեղագութեան մակել կազեն զենքը։ Ա
խնդրեն որ իր ներկայացաց ած բազար սկզբանը
ներկն ու իր գրած տեքու կ անհնարին ուղարի տա-
տանէ։ Այս խնդրեն որ վարպայի խաղաղութեան
օգտին համար գործածած բարպայի իշխանու-
թիւնը մէկդիք չէ։ մէկ խօսքով կուզեն որ ինքը
զի՞ւքն այլափոխէ ու առա հանէ։ Հայրապե-
է այս Ապոյորը կրնայ մասնաւ որ ինքն բազ հա-
նուր քուեարկութեամբ ընտրված է եւ մարդ-
կային նոր ընկերութեան գաղափարներուն և
քաղաքակրթութեան ամեն յառաջնայի մասնթիւն
ներառւների կազմացաց ցիշն է իր աթթու ին վրայ։ Այս
նայ մասնել իր անուան ծագումը եւ Գրազիե-
ազդին վատահութեանէն սատացած պաշտօնը։ Ի
թշնամիներն անառն կազեն անշատ բայց զին
քը լու ճանչողները զիտեն որ անյուածալի պա-
հանմաներ մը նե այս :

Եւ պաշտպանէլ՝ մոյրաքաղաքներուն ու բերդեցին մէջ զօրք գներակ, եւ ժագավարներուն պատահած անձնութիւնը անձնութիւն պահպանութիւնը ըլլալ է՝ առաջ գոյնին, Քերարդ, Անդամա, Ջրհօրենցու, Խարսա, Անդամա, Քաղերմօն, եւ Անդրօնի՝ մեր պաշտպանութեանը ներքեւ ապրելու կը դատապահութիւնն, եւ Հետեւաբար մէջ տէրով մը ներքեւ գոյնին ելլեւով ուրիշ աերութեան մը ներքեւ գոյնին ելլեւով ուրիշ աերութեան մը ներքեւ

մասձ կըլլըշին :

Ի՞նչ կրուեր տարի չուղիս . ի՞նչ կրուեր Անդ զիս , ի՞նչ կրուեր համայն Ծովոց ո , որ Խոսլինա ոյս կերպ պաշտպանված տեսնել ով Գառլիս կան երկիր մը եղած պիտի տեսնեին :

Եւ որու օդաբն համար կոյսրն իր զէնքերը իր հին գաղնակից Արտեմիսոցի թագաւորին զէն պիտի գաղճաւենք և յայտնապես Վեպից ջէն պիտի արքիքը : Ա նոզիսի կոտավարութիւններու օդաբն համայն որոնք ոչ վատահաւթիւնն են ոչ ու համակրութիւն անենալով մեր վրայ տառնիկ գոհեր ու մեղն է պահանջնելու իրաւունք չունին :

Կոյսրը չկրնար եւ չու զեր զոհեր բնել բար մթան առաջ կուռաւ հովունունքու համար անձական

միոյն արջար իրաւունեքներու համար, այլ կախված
կառափարութիւններու համար որ իրենց ժագոս
պրեան տառելի չեն եւ Վասպողից ալ թշնամի
չեն կանգնիք, բայց որ, թէ կայսեր նշագողա

յի մեջ սննդած թրաւացի տղթեցու թիւնը՝ պահ
պահելու, թէ աերութեած համ սննդած բա-
րեկամսկան յարաբերաթիւնի հասանակ բռ-
նելու, թէ մեր քաջարտկան թեան չշնորու-
թեանը եւ մինչեւ Գաղղիս պատույն համար
այս ընթացքը բունել անհնար եք ։

ալ առին պակաս անհնարին ու վաճագաւոր չեն խոսվեա զ ժուարին պարագաներու մէջ յը գըտ-
նըշի . յեղափոխութեան մէջ է : Աղջային կե-
նաց կանոնաւոր որամանեներուն ածզ յեղափո-
խական անցուաոր վիճակ էր տիրած է : Խօհեց յու-
ռաջ եկան այն խորին յուզմաւորները , հասարա-
կոց իրաւուց արքուն հարուանեեց , բանտիան
արշաւունքները , շատապաշտրաւունքները : Վազգիտ
կրնար ոյս անկարգ շարժութեան ձեւու երկըն-
ցունել : Ինքը որ յաջողութեան մէջ շատիւուու-
թիւն բանեցրնելը իրեն պատի հանցու , ինքը
որ հաշտադար եւ արդարուսեր պառավ գեպքերուն
առաջքն առնելու կամ իրենց ծայրայեղ պարա-
գաներուն մէջ արգիիելը բարձացած ե միշտ ,
կրնար իր ամեն ժամանակ բանածնն գուրը
ևլել : Եօյ օրուան օր բայց մեր վեց կասկա-
ծալներ կան . բայց թե որ Ապրաւենիում քաջա-
լերութիւն տուած բլույսինք փախուակ կշատա-
բելու , ան ժամանակը Բնշ չեր ըլլար : Հարկաւ
մնաց ալ պիտի արուեկինք Արուօիսյ հետարինու-
թիւն իր գետապնդ ետ կանչեց : Վիենի արքուե-
նիք Տարուսից հետ՝ որ կը բոլգք Ապրաւենիույի
պէս : Վիթի արքուեկինք Աւարուց հետ՝ որ զին-
քը վեացած ու սպառնալիւաց նեղեւի ինկած կը
համարի : Ենիսու ահլի զորիվայր մը մեզ համաշ-
խար հական պատերազմի մէջ պիտի տանէր ձգերը
Ապրուր իր բնոււորութիւնն ու զիթը պիտի փո-
խէր : Ենգափախութեան շափաւորոց եղագախ-

Գաղղիս չեր կրնար ոչ Առարիս ընթաց-
քը բանել Խաղիս մէջ՝ եւ ոչ յեղափոխուա-
ծեան ծառայել, ոչ յեղափօխական գրաւում-
ներուն նպաստել՝ եւ ոչ բանական տիրապետուա-
թիւններուն։ Խըրըր կայսրն հրամեց խալա-
յինները որ մեծ դասի մը զինուարն ըլլալով մեծ
ազդի մինալ քաղաքացին ըլլան, Սուրանենիայի
համար եւր, առ Խալահան համար եւ.

Տամար Հեր : Պատահական համար էր :

Իր զգացմանընքն՝ ինչպէս նաև պաշտո նը չէ
փոխվուծ : Կուզէ որ Խոտաբիյ անհիմութիւնն
ազահանդիրնէ առանց անհիմութիւնը քաջառ
լերելու : Բայցը Եւրոպային հանցըված վեհ առ
պետ մը բրաւով ինքը՝ շիրնար ազգաց իրաւուն
քըն աւրաքիւր համար թիւն տալ : Բնդ հանուր
քաւեարկութեամբ ընտրաքիւծ վեհապետ մը ըլ-
բարով՝ պէտք չէ որ ժողովրդեան տաելին եղող

թաղաւորներուն պաշտպան ըլլայ :

Ա Երջադէս Սարտենիցի գէմ Գրակաց միջամատօթիւն ընկելը հակաբանական բան մէ Կրէլսոյ : Առարիս միջամատօթիւն ընկելը յարձակուզնկն վերագարծ մը կրլլայ իր կորուսած վիճակը և եռոք րերելու համար : Սարտենիցի հետ կամակցութիւնն ալ Խրչոպահի առարկէ զ կարգութ եւ յեղափոխութեան հետ միաբանել ըսել կըլլայ :

Ուրեմն Բնակ կընանք ընել եւ ինչ ճամբոյ

